

Ի Մ Կ Ա Ն Ո Ւ Ն Ս Գ Ե Տ Ո Ց

— ՆՈՒԱԳ —

Ըզհողմաշարժ ալիս ըզվազ և զպըղպըջակ,
 Խոխոջ կարկաջ սոյր և շըրջան սաստիկ արագ,
 Զալս և զյորձանս, փըրփուր հառաչ և ըզկոհակ,
 Երվածաւաւ ըզտարածմունս խորշկէն ծակ ծակ,
 Հեզ ծածանմունս, ըզմութ և զլոյսըս կապուտակ,
 Ահեղաձայն խիտ ելևէջ մինչ 'ի յատակ,
 Ըզկաց և մնաց, ըզդանդաղանըս ծիծաղակ,
 Կընճիւն յուլվ, նըկարս ըստուերս իբր ընդ ապակ,
 Մերթ երևել և մերթ ծածկիլ, մերթ ոռոզել
 Մերթ զովանաւ և մերթ պաղիլ զիծգիծ թելթել,
 Մերթ ընդ խոխոմս յըստակ զըտիլ հեկեկաձայն.
 Մերթ ամբառնաւ կոխել զափունս ամբարտաւան,
 Մերթ ըզնաւակ, սայլ բեռնաբարձ աշխոյժ տանել,
 Ո՛վ պերճաբան Մուսայդ, տուր քաջ ինձ վիպազըրել:

Հ. Ար. Ճ.

ԳՈՒԼԻԷԼՄՈՍ Ա.
 ԹԱԳԱՒՈՐ ԲՐՈՒՍԻՈՑ

Գուլիէլմոս թագաւորը փրեզերիկոս
 Գուլիէլմոս Դին եղբայրը ու յաջորդը, և
 փրեզերիկոս Գին որդին, ծնաւ 1797ին
 մարտի 22: Մէկէն զինուորական ծա-
 ուայութե՛ մտաւ և 1813 ու 1815 թուա-
 կանաց մէջ Նաբոլէոն առաջնոյն դէմ
 եղած պատերազմաց մասնակից եղաւ:
 Յամին 1848 Բոմբերանիոյ կուսակալ զը-
 րուեցաւ, բայց խռովութե՛ պատճառաւ
 ստիպուեցաւ Անգղիա փախչիլ, ուր քա-
 նի մը ամիս պանդըխտելէն ետև, նոյն
 տարւոյն մայիս ամսոյն մէջ Սահմանա-
 ղիւր ժողովոյն նուիրակ ընտրուելով,
 Պէրլին դառնալու հրաման ընդունեցաւ:

Յամին 1849 երբ Բրուսիան Պատէնի
 խռովարարները նուաճելու համար զըն-
 դեր խաւրելու պարտաւորուեցաւ, ա-
 նոնց հրամանատարութիւր իրեն յանձ-
 նեց, որ քանի մը շաբթուան մէջ հան-
 դարտեց երկիրը, և հոկտեմբեր ամսոյն
 մէջ Քոպլէնց գնաց Հռենոսեան դաւա-
 ուաց զինուորական կուսակալի պաշտո-
 նով: 1854 տարւոյն հազարապետ հե-
 տեւակազօրուն, և Մայնիցա քաղքին
 գաշնաւոր բերդից առաջնորդ անուա-
 նուեցաւ:

1858ին տէրութեան կառավարու-
 թիւնը իրեն անցաւ իր թագաւոր եղբո-
 րը հիւանդութեան պատճառաւ, որուն
 և յաջորդեց 1861ին Գուլիէլմոս Ա ա-
 նուամբ, և պսակուելով թագաւորական
 իրաւունքները ժառանգեց:



ԳՈՒՂԵՂՄԱՍ Ա. ԹԱԳԱՆՈՐ ԲԵՌՆՆՈՅ. — ԿԱՅՐ ԳԵՐՄԱՆՈՅ

Քանի որ դեռ չէր թագաւորած՝ ազատական սկզբանց հետամուտ կը ցուցնէր ինքզինքը. հազիւ թէ գահ բարձրացաւ, իւր պաշտօնէին Պիսմարք կոմսին խորհուրդներէն յորդորուած ուրիշ ճամբայ բռնել սկսաւ:

Այս ատեններս Տանիմարքայի պատերազմը վրայ հասաւ, յորում սակաւաթիւ բայց դիւցազուն ժողովուրդ մը, Եւրոպիոյ դիտող բայց անզգայ աչքին տակ, քաջութեամբ պատերազմելով փառօք ջախջախեցաւ Բրուսիոյ և Աւստրիոյ անդիմադրելի զօրութենէն: Բայց այս պատերազմէս ետքը շատ չանցաւ այս երկու միաբանեալ տէրութեանց մէջ, այսինքն Հապսպուրկ և Հոհենհոլշտէն երկու թագաւորական ցեղից մէջ, գերմանական գլխաւորութե՛հ հին գրգիռները նորէն յուզուեցան: Տարածայնութիւնները շուտով յայտնի թըշնամութեան փոխուեցան, ուսկից ծագեցաւ 1866ին մեծ պատերազմը և Սատովայի յաղթութիւնը Աւստրիոյ վրայ:

Այս յաղթութիւն Պիսմարք յարմար առիթ գատեց Գերմանական միութեան մեծ մտածութե՛հ իբր գործի ծառայեցը նելով ազգային ազատական ըսուած կողմնակցութիւնը, որոնցմէ կը բաղկանար ըստմեծիմասին նուիրակաց ժողովարանը, ուստի ժառանգական կողմնակցութե՛հ հետ ունեցած մտերմութե՛ն քիչ մը հեռանալ ձևացընելով խորհրդարանի օրինադրութե՛ց միտում կեղծեց, և այնպիսի ճարտարութեամբ գործ տեսաւ, որ ազգային ազատականը ու Պիսմարք, որ առաջ հակառակ ոգւով մէկմէկէ կը խորչէին, միացան փոփոխակի իրարու հետ, անանկ որ պաշտօնարանը զգինեալ Գաղղիա իբր ՚ի ֆլասս կամ ՚ի բս պառնալիս միացեալ Գերմանիոյ ցուցընելով, յաջողեցաւ խորհրդարանին հաճութիւնը առնուլ՝ պատերազմական պատրաստութեանց առատ դրամ ծախելու համար, որով ծագեցաւ անցեալ տորուան ասեղ պատերազմը Գաղղիոյ հետ: Բայց ուրիշ կողմանէ այս ալ ստոյգ է, որ 1866ին յաղթանակնե-

րով արդէն հաշտուած էին իրարու հետ թագաւորը, պաշտօնարանը և նուիրակները:

Նաև 1843ին ազգային ազատականը կային, զորոնք Փրեզերիկոս Գուլիէլմոս Գ. կը շողմէր ու կը քաջալերէր. սակայն Նարոլէոն մեծն յաղթուելուն պէս, մէկէն թագաւորին երեսէն ընկան ու ջախջախուելով ընկճեցան: Ուստի հիմա ալ Գերմանիա շատերը կը սկսին կասկածիլ որ արդի պատերազմիս ու յաղթութեան յետին հետեանքը ներքին գերութիւնը պիտի ըլլայ, որուն առհաւատչէն է Գերմանիոյ բռնական միութիւնը Բրուսիոյ դաւազանին տակ, և հետեանք Գերմանիոյ կայսերական թագը Բրուսիոյ թագաւորին գլուխը, զոր պսակեցին կամայ ակամայ Գերմանիոյ իշխանքն:

ԿԵՆԴԱՆԵԱՅ ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

ՈՒ ՁԱԳՈՒՅ ՎՐԱՅ ՈՒՆԵՑԱՅ ՍԵՐԸ

Թռչնոց բոյներու շինուածքը զարմանալի են թէ կազմութեամբ և թէ մասանց չափակցութե՛ք, որոնք իրենց զանազան ձևերովը մարդուս ապշութիւնը կը գրաւեն: Անոնց շինութեանը համար՝ նախ ապահով երեցած գիւրքը կ'ընտրեն, որ միշտ կամ ծառոց զագաթը կ'ըլլայ կամ թանձրախիտ ցանկերը, և կամ ամայի ժայռերը: Իսկ անոնց հիանալի շէնքին կազմութեանը՝ միայն ականատես աչքը կրնայ յստակ դաղափար մը ունենալ: Արտաքին երեսը, իբր ատաղձ ծառայելով, միշտ աւելի անհարթ է, և փուշերէ կամ ճիւղերէ և կամ տղմէ կը կազմեն. իսկ ներսի կողմը իրենց ձագուցն հանգստեան համար յարդով կամ մամռով կամ բուսոց աղուամազով կամ ասրով և կամ փափուկ փետրով կը յօրինեն: Չկրնկուլ թռչնոյն բոյները լաւ կերպով մինչև դար մը կրնան տևել, զորոնք ծովու մէջ դնելով անգամ՝ անթափանցելի կ'ընէ պիւրներէ: